

# ԵԿԵՂԵՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ

ՀԱԲԱԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՍ

Կրօնական Աստուածաբանական

Թիր 7 ՇՈՂԿԱԶՈՐԴ Կիեվիկ, 47 ԱՊՐԻԼ, 1888

ԱԿԵՏԱՐԱՆ ԸՆՏ ՂՈՒԿԱՍՈՒ ԺԹ. 29—38

Եւ եղեւ իբրեւ մերձեցաւ ՚ի Քեթվագէ և ՚ի Քեթանիա մօտ ՚ի լեառնն որ կոչի ձիթենեաց, առաքեաց երկուս յաշակերտացն խրոց և առէ. երթայրը դուք ՚ի գեօդի՝ որ հանդէպ մեր կայ. յոր իբրեւ մասնէք՝ զըտանիցէք յուանակ կապեալ, յորում ոք ՚ի մարդկանէ երբեք ոչ նստաւ. լուծէք զնու և ածէք. Եւ եթէ ոք հարցանիցէ զձեզ՝ եթէ ընդէլը լուծանէք, այսպէս ասասջիք ցնա, թէ տեսան իւրում պիտոյ է. իբրեւ չոգան որ առաքեցանն, զտին որտէս առացն ցնոսա, կայր յաւանակն. Եւ մինչդեռ լուծանէին զյաւանակն, ասեն տեարքն նորա ցնոսա. զի՞ լուծանէք զյաւանակդ. Եւ նորա ասեն, տեառն իւրում պիտոյ է. և ածին զնա տո Յիսուս, և արկին զնովաւ հանդերձո, և հեծուցին զՅիսուս. Եւ մինչդեռ երթայր, զհանդերձո իւրեանց տարածանէին զճանապարհաւն. Եւ իբրեւ այն ինչ մերձ եղեւ ՚ի զառ ՚ի վայր լերինն ձիթենեաց, սկսաւ ամենային բազմութիւն աշակերտացն ուրախութեամբ օրհնել զՅառուած ՚ի ձայն մեծ՝ վասն ամենային եղելոց զօրութեանցն զոր ահօնն, և առէին. Օրհնեալ որ զայ թագառորդ յանուն Տեառն. խաղաղութիւն յերկինս, և փառք ՚ի բարձունս.

**ԳԱԼՈՒՍՏՆ ՔՐԻՍՏՈՍԻ Ի ՔԱՂԱՔԻ ԵՐՈՒՍԱՂԵՄ**

Քառասնօրեայ պահոց եւ ապաշխարութեան օրերն անցան եւ այժմ կակամք Քրիստոսի փրկարար տնօրինութեանց յիշատակն պահել։ Աւագ շաբաթուն չը պիտի հասարակ քառասնօրեայ պահոց նման միայն մեր մեղքերն ողբառմք եւ ապաշխարեմք ։ արդարեւ սգոյ շաբաթ է, այլ այդ սուգն Քրիստոսի չարչարանաց եւ մահուան համար է։ Անգ շաբաթ կը կոչուի իւր մեծ նշանակութեան պատճառաւ։ այս մէջ շաբաթուն մէջ Քրիստոս իւր Եկեղեցւոյ բոլոր հիմունքն գրեց որոյ վերայ զինի իւր համբարձման իւր Առաքեալք հաստատեցին զայս Տուն երկնային։ Այսօր յատկապէս կը տօնեն նորա գալուստան ՚ի քաղաքն Երուսաղէմ որ էր սկիզբն իւր անօրինութեանց։ Ի յիշատակ այն թագաւորական հանդիսին որով Քրիստոս մտաւ ՚ի սուրբ քաղաքն մենք Եկեղեցիքն կը զարդարենք ծալիօք եւ ոստովք ձիթենեաց եւ արմաւինեաց, յորմէ եւ տօնս այս Ծաղկագորդ կոչի։ Արեւելեան ազգաց իշխանների նման Քրիստոս իշոյ վերայ նստած կը մտանի յերուսաղէմ։ Եւ այս պարագայն սուրբ հարք խորհրդաւոր կերպիւ բացատրեցին իբր թէ Քրիստոս նստելով ՚ի վերայ նոր յաւանակի նշանակեց թէ յետ այսու հեթանոսներն եւս պիտիր հրաւիրուէին ՚ի ժառանգութիւն Աստուծոյ։ որովհետեւ մինչեւ ցայն վայր հրեայք միայն իբրեւ ընտրեալ ժողովուրդ Աստուծոյ կը սեպուէին։ Այս աւուր շարականն սորա նկատմամբ կ'ասէ։

Թագաւոր գոլով քս յաշխարհ  
Մըսեր ՚ի քաղաքն Երուսաղէմ  
Կոչել զնեթանոսս յերկրպագութիւն։

Այս աւուր երեկոյեան ժամասացութեանց մէջ նշանաւոր է Դոնիքացի արարողութիւնն որ կոչումն հեթանոսաց ի Քրիստոնէութիւն կը տօնէ, բայց նաեւ « զկատարածի գալստեանն եւ զդատաստանի աւուրն ունի զխորհուրդ »։ Նախ Քրիստոսի գալստեան վերաբերեալ մարդարէութիւններն եւ չորից Աւետարանչաց վկայութիւններն կը կարդան եւ յետոյ « միաբան յատեանն ելանեն խնկովք եւ մոմեղինօք եւ ամեն-

նայն զարդուք . եւ գան՝ 'ի գուռն եկեղեցւոյն » : Ասացինք մինչեւ Քրիստոսի ժամանակ միայն Հրէայք իբրեւ ժառանձր արքայութեան Առաջուծոյ կը հոմարուէին եւ հիմա եկեղեցւոյ գուռն հաւաքուած պաշտօնեայք այն հեթանոներն կը նշանակեն որք փութացին Քրիստոսի հրաւերն ընդունել, եւ դուռը կը բախիեն եւ կ'աղաղակեն « բաց մեզ Տէր » : Արարողութիւնս նշանակ է նաև « կատարածի գոլստեան » ինչպէս Տօնացոյցն կը յիշէ , յորժամ « մեղաւորք խոստովանութեամբ եւ ապաշխարութեամբ արդարացեալ մտանեն » յարքայութիւն Քրիստոսի :

### Ա Տ Ա Գ ՀԻՆԳՇԱԲԱԹԻ

ԿԱՐԳ ԶԱՊԱՇԽԱՐՈՂՍՆ ԱՐՁԱԿԵԼՈՅ

Աւագ շաբաթու արարտաղութիւնք մեծաւ մասամբ Քրիստոսի վրկագործութեան կ'ակնարկեն , ինչպէս Ս . Գրոց ընթերցուածներէն ու շարականներէն յայտ խոկ է : Այս առթիւ 'ի հնումն մի գեղեցիկ սովորութիւն կար որպէս կմախքն միայն են մեզ մնացել . այն է , արձակումն ապաշխարողաց : Զկնի մկրտութեան ծանրապէս մեղանչողների միակ վրկութեան միջոցն՝ Ապաշխարութիւնն էր : Յառաջ ժամանակ տւելի խոստութիւն կար մեղանչելու նկամամբ քան թէ հիմա : Ի սկզբոն ապաշխարութեան խորհրդոյն մասակարարութիւնն եպիսկոպոսին ձեռքն էր , բայց յետոյ հարկ եղաւ օգնականներ հասաւածել : Ըստ այս որոշման քահանայք խոստավանքը կը լսէին եւ եթէ ապաշխարողն ծանր մեղքեր գործած լինէր՝ քահանայն զնա եպիսկոպոսին կ'ուղարկէր եւ սա կ'որոշէր եթէ հրապարակական խոստովանութիւն հարկաւոր է թէ ոչ : Մանր մեղաց կարգը կը սեպուէին , հաւատոյ ուրացութիւն , շնութիւն եւ մարդասալանութիւն , որոց վերայ ուրիշ մեղքեր եւս յաւելցան : Հրապարակական խոստովանութիւնն այն էր որ մեղաւորն եկեղեցւոյն մէջ 'ի ներկայութեան եւ 'ի լուր բոլոր ժողովրդեան իւր մեղքերն կը խոստովաներ ,

եւ եպիսկոպոսն ըստ ծանրութեան մեղաց ապաշխարանք եւ պատիժներ կը գնէր 'ի վերայ նորա : Ապաշխարութեան չորս կարգեր կային : — 1. Հեծեծողի եկեղեցւոյ նախագաւթումն կանգնած կ'աղօթէին եւ եկեղեցի մունողների բարեխօսութիւնն առ Աստուած եւ առ եպիսկոպոսն կը խնդրէին : — 2. Ունինդին կարող էին Աստուածունչ գրոց ընթերցման եւ քարոզին ընկնդիր լինել, բայց աղօթելու եւ արարողութեան ժամանակ պիտէր եկեղեցւոյ դուրսն կանգնէին : — 3. Գետնատարած նոքա էին, որք արտօնութիւն ունէին աղօթից եւ արարողութեանց ժամանակ մնալ յեկեղեցւոյ բայց միայն ծնդաց վերայ : — 4. Կանգուն կեցողներն կարող էին ամբողջ պատարագի պաշտամանց յոտնկայս ներկայ գտնուիլ առանց հաղորդուելու : Ապաշխարութեան երկարութեան ժամանակ կը՝ յանցանաց համեմատ էր, 1, 5, մինչեւ 2օ տարի . բայց եպիսկոպոսն ըստ պարագայից կարող էր ժամանակն կարձեցնել: Զինի ապաշխարութեան Աւագ Հինդշարաթին հանդիսով աղօթիւք եւ ձեռնադրութեամբ յեկեղեցի կ'ընդունուէին: Աւասիկ առ է մեր ապաշխարողաց արձակման արարողութեան նպատակն, որ դժբախտապէս ներկայ միայն իբրեւ կին սովորութիւն եւ ձեւ կը շարունակուի առանց կին ժամանակի ապաշխարողներն ներկայեցնելու : Այսպիսի խիստ կարգադրութեան ներքոյ անտարակոյս մարդիկ իւրեանց վրուց ու բարուց մասին անփոյթ անտարբեր չէին մնալ:

Յետ այսորիկ կատարի յիշատակ հաստատութեան ահեղ խորհրդոյն սրբոյ Հաղորդութեան որոյ մասին արդէն բաւականին խօսած ենք յետագայ Փրկագործութիւն Քրիստոյ ճառին մէջ :

Ոտնալուսիցի արարողութիւնն թէպէտ Յունաց եւ Լատինաց մէջ բաւականին կին էր ։ բայք մեր մէջ համեմատաբար նոր ծէս է 'ի Յունաց փոխ առեալ մետասաներորդ դարումն, որպէս Տօնացոյն արդէն կը յիշէ « զոր թարգմանեաց սուրբ դիտապետն Հայոց Մեծն Դրիգոր Վկացաւէր » (Կաթ.՝ 'ի 1065էն մինչեւ 1071):

## ՓՐԿԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ ՔՐԻՍՏՈՍԻ

1.

«Զի՞նչ է ճշմարտութիւն», կը հարցնէր Պիղատոս, երբ Փրկիչն աշխարհի կը հռչակէր, թէ իմ աշխարհ գալու նպատակն այն է «զի վկայեցից ճշմարտութեան»: Պիղատոսին շատ դարեր յառաջ եւ շատ դարեր յետ մարդիկ ջանացան եւ դեռ կը ջանան այս հարցը պատասխանել իւրաքանչիւր դար ճշմարտութեան մի նոր ճանասլարհ կը ցուցանէ մի նոր կանոն կը քարոզէ. բայց եւ ոչ մի ի սոցանէ յաջողեցաւ անսասան մնալ եւ ընդհանուր ընդունելութիւն գտնել, մանաւանդ որ աշխարհային գիտութեանց ոչ մէկը համարձակեցաւ ճշմարտութիւնը գտած լինել: Գիտութիւնք որք մարդկային մեծ հմտութեամբ եւ ահագին աշխատութեամբ զարմանալիք են գործած իւրեանց կատարելութեամբն՝ այսօր կը խոստովանին որ թէպէտեւ ճշմարտութեան ճանապարհի վերայ են, ճշմարտութենէն, այսինքն ճշմարտութեան ազրիւրէն այնքան հեռի են որքան երկինք յերկրէս: կը հիանանք բնութեան վերայ եւ նորա արտադրութիւնները մեծ հետաքրքրութեամբ կ'ուսումնասիրենք. բոյսերն իւրեանց գեղեցկութեամբն եւ սքանչելի կազմուածովն զմեզ կ'ապշեցունեն. կը քննենք, մի ըստ միոջէ կը բաժանենք զնոսա, նորոնց միութեան եւ բաղադրութեան կանոններն կը գտնենք.՝ բայց թէ ինչ է կամ ուր է այն զօրութիւն որ այդ միութիւնը յառաջ կը բերէ եւ այդ մասնիկները միմեանց հետ կը կապէ, են եւ միշտ պիտի մնան անըմբընելի մեր հողեղին մտաց հասկացողընթեան: Նոյն դրութեան մէջ են բնական գիտութեանց բոլոր ճիւղերն, որք պատմութիւններ կը պատմեն հազարաւոր դարեր մեզնեց յառաջ, ակնարկներ կ'անեն մեզնից անչափ եւ անսահման հեռաւորութեամբ բաժանեալազբիւրների: Զգիտեմ որ ճառընարի մէջ կարդացի կամ ո՛ր ծերուկի բերնէն լսեցի հետեւեալ պատմութիւնն որ զայս ոահմանաւորութիւն մարդկային կարողութեանց եւ մտաց գեղեցկորէն կը լուսաբանէ: — Ճգնաւոր ոմն իւր միայնակեցութեան ժամանակ շատ կը մտածէր Աստուծոյ մեծութեան վե-

րոց եւ միշտ կ'աղօթէր որ Աստուած իրեն չնորհ աայ իւր գոյութեան մեծութիւնն ըմբռնելու համար : Այսպիսի խորհըրդածութեանց մէջ էր նա մէկ օր երբ նիրհեց եւ երազ տեսաւ : Մի ահագին ծով երեւեցաւ իւր առջեւ եւ ծովի ափին նոտած մի հրեշտակ՝ ՚ի ձեւ մարդոյ որ մի փոքրիկ դրդալով ծովի ջուրէն կ'առնէր եւ կը թափէր ցամաքի վերայ : Երկար ժամանակ շարունակեց հրեշտակն իւր գործողութիւնն , մինչ ծերունի ճգնաւորն ապշտ մնացել էր թէ այդ հրեշտակն ինչ նպատակ ունի : Հուսկ յետոյ մօտեցաւ նորան եւ հարցրեց , Որդեակ , ի՞նչ է քո նպատակն , այդ ի՞նչ կ'անես փոքրիկ դրդալովդ : Կուզեմ ամբողջ ծովի ջուրն ածեմ ցամաքին վերայ որ տեսնեմ ծովի տակն ինչ կայ , պատասխանեց հրեշտակն : Ո՞հ հիմար , ի՞նչպէս ես կարող այդ ահագին ծովը դատարկել քո փոքրիկ դրդալովն : Ո՞հ հիմար , պատասխանեց հրեշտակն , դու ի՞նչպէս ես կարող քո փոքրիկ սահմանեալ մոռքովն Աստուծոյ անհուն խորութիւններն թափացել : Եթէ դրդալս բաւական չէ ծովի ջուրը հանել ՚ի տեղովնէ , մարդկային միտքն դեռ նուազ բաւական է Աստուծոյ աննիւթիւններնեւ քննել Եհաւասիկ մի գեղեցիկ պատկեր մարդկային մոտաց սահմանաւորութեան : Աստուած յամենայն դարս մարդկային հասկացողութեան համեմատ իւր սուրբ կամքը յայտնած է ազգի մարդկան : Աստուածունչն մեղ բնաբանութիւն չի սովորեցնել , այլ Աստուծոյ կամքն մարդոյոս ունեցած գիտութեան համեմատ կը յացտնէ : Օրինակի համար եթէ Մովկս հիմա կենդանի լինէր եւ Ծննդոց գիրքը նորէն գրելու լինէր , անշուշտ իննեւասներորդ գարու զիտութիւններն եւ յառաջադիմութիւնն անտես չէր անել . այդ գիտութեանց վերայ ո եւ է վճիռ չէր տալ՝ թէ ճշմարտութեան վերայ են հիմեալ , թէ սխալ հասկացողութեան . քանզի նորա նպատակն բարբովին տարբեր պիտի լինէր . նա մեր գարում տպրելուն համար կ'ասիստուէր մեր զաղափարներն վոխ առնուլ որպէսզի մեզ հասկանալի լինէր : Այսպէս խօսեցան եւ քարոզեցին Մովկս եւ ամենայն մարդարէք , այսպէս խօսեցաւ Փրկչն մեր Քրիստոս : Եւ Քրիստոսի փրկարգործութեան պատմութիւնն սոյն իսկ ոճովն հաղողողուած է

մեզ։ Բայց գրաւոր պատմագրութենէն զատ մարդկային միտքն ու զգացմունքն յաւուրցն Աղամայ մինչեւ ցայծմզօրսաւոր վկայ է այդ ճշմարտութեանց։ Ուրեմն նախ տեսնենք մեր բանական մոտաց վկայութիւնն ինչ է այս մասին։

## 2.

Աւետարանի քարոզչաց ամենէն աւելի նախանձայոյզն եւ հաւատարիմն, Պօղոս Առաքեալն ասեմ, Կ'աղաղակէ։ «Ոչ եթէ զոր կամիմն՝ զայն առնեմ, այլ զոր ատեմն՝ զայն գործեմ. . . Հաճեալ եմ ընդ օրէնսն Աստուծոյ ըստ ներքին մարդոյն. բայց տեսանեմ այլ օրէնս յանդամն իմ, զինեալ հակառակ մտաց իմոց, եւ գերեալ զիս օրինօքն մեղաց որ են յանդամն իմ։ Այր մի տառապեալ եմ ես. ո՞վ ապրեցուսցէ զիս 'ի մարմնոյ աստի մահու»։ Ո՞ր մարդը չէ կարող սրբազան Առաքելցն սոյն խօսքերն իւր խոկ անձին վերաբերութեամբ խօսիլ. ո՞ր մարդը չէ զգացել այն հակառակութիւնն որ կաց իւր բնութեան մէջ. ինչակէս գիտելով զբարին՝ չարը կը գործէ, եւ յետոյ կ'ապաշխարէ իւր չարութիւնն եւ նոր ուխտ կ'ուխտէ այլ եւս չը մեղանչել. բայց քիչ ժամանկէն յետ՝ իւր անձին մէջ բնակեալ երկու հակառակ զօրութիւնք կ'սկսին մարտընչել. հոգին կ'ուզէ բարձրանալ եւ վերանալ եւ անարատ մնալ, մարմինը կ'ստորանկի, կը խոնարհի եւ մեղերով կը ծանրանայ. հոգւով զբարին կը սիրէ, բայց «ոչ եթէ զոր կամիմն՝ զայն առնեմ»։ հոգւով զչարն կ'ատի, բայց «զոր ատեմն՝ զայն գործեմ»։ Պօղոս Առաքեալն, հաստրակ հողեղինաց վսեմագոյնն, մի շատ յարմար եւ ազդու սպատիերով կը նկարագրէ մարդկային բնութեան այս ցաւալի գրութիւնն։ Զինքը կը նմանեցնէ մի մարդոյ, ոյր վերայ մի մեռեռոյ մարմին կապած լինի, որ ուր որ գնայ մեռելցն ծանրութիւնն զինքն կը տանջէ եւ կը զզուեցնէ, բայց եւ այնպէս անհնար է այդ չարչարանքէն ազատուել, եւ խեղճ մարդն հեծեծանօք կը հառաչէ։ «Ո՞վ ապրեցուսցէ զիս 'ի մարմնոյ աստի մահու»։ Միթէ ճշգրիտ չէ այս նկարագրութիւնն. միթէ մենք այս մեռելցն գարշահոսութենէն չե՞նք նեղւում եւ նորա ծանրութեան տակ չե՞նք տառապեալում։ Աշխարհիս պատմութիւնն

եւս զիայ է այս իրողութեան. ամէն ժամանակ մարդկային ցեղն այս գիտակցութիւնն ունեցել է. այդ ցաւագին անհամաձայնութեան բեռն իւր վերայ ծանրացել է, զանազան տեսակ միջոցների է դիմած այդ բեռն թեթեւանցելու համար. բայց իզուր :

## 3.

Բնութեան մէջ այսպիսի տարօրինուկ բան չկայ : Մինչդեռ Աստուծոյ բոլոր արարածներն կատարեալ ներդաշնակութեամբ կ'ապրին . սխալութիւն եւ մեղք չկայ նորանց մէջ, ամենեքեան իւրեանց յատուկ պաշտօնն ու պարտականութիւնն կը կատարեան . որքան տարօրինակ եւ զարմանալի որ արարածոց մին, տէրն եւ թագաւորն բնութեան, այսքան թշուառ լինի եւ իւր բնութեան մէջ այսպիսի հակառակ եւ անհամաձայն զօրութիւններ ունենայ : Քան լիցի որ Աստուծած զմարդն այսպէս թշուառ ստեղծած լինէր . պատճառն այլուր խուզելի է : Ծննդոյ գիրքն աղօտարար կը նկարագրէ այդ պատճառն . տեսնենք ինչ կ'ասէ նա : Աստուծած զմարդն ստեղծեց ՚ի հողոյ երկրէ եւ « փչեաց յերեսս նորա շունչ կենդանի » : Այսինքն, Աստուծած զմարդն ստեղծեց, այլ թէ ինչպէս ստեղծեց, որքան ժամանակում ստեղծեց, եւ ըստեղծման ուրիշ պարագայք, մեզ անցայտ են : Այսինքն պարզ եւ հասկանալի է որ մենք մեզմէ չ'եղանք այլ Աստուծած զմեզ արար : Յետոյ, կը շարունակէ Ս. Գիրք, « եւ եղեւ մարդն յոգի կենդանի » : Աննիւթ հոգին միաւորեց նիւթեղն եւ հողեղին մարմոյն հետ, եւ այս միութիւն կատարեալ ներդաշնակութեամբ եւ համաձայնութեամբ տեղի ունեցաւ . մարդոյս բնութեան մէջ երկու հակառակ զօրութիւնք չկային որ միմեանց դէմ միշտ մաքառէին որպէս այժմ . մարդեղաւ մի « հոգի կենդանի », մարմինը չէր կարող մի բան ուզել առանց հոգին եւս նոյնը ուզելու, ոչ եւս հոգին կարէր մի բան խորհել առանց մարմոյ խորհրդակցութեան : Բայց այս համաձայնութիւնն եւ ներդաշնակութիւն ՚ի մէջ հոգւոյ եւ մարմնոյ յարատեւ չեղան : Մի բան պատահեց որ այդ միութիւնն կործանեց . եւ այս պատահարն մեծաւ մա-

սամբ նոյն իսկ մարդոյն յանցանօքն — անհնազադութեամբն — տեղի ունեցաւ : Այս անկման բոլոր պարագայքն եւս մեզ յայտնի չեն , անցուշտ մեր հասկացողութենէն վեր են , եթէ ոչ անյատ չէին մնալ : Զիարդ եւ իցէ յԱստուծոյ հաստատեալ միութեան կապը խղեցաւ , մարդն ոչ եւս մնաց մի « հոգի կենդանի » . իւր զօրութիւններն բաժանեցան եւ միւմանց հասկաւակեցան . մարմինը եղաւ իրեւ մեռեալ եւ իւր ծանրութեամբն հոգին այնքան ճնշեց որ Պօղոսի նման մի սուրբ կը հեծէր . « Ո՞վ ապրեցուսցէ զիս ՚ի մարմնոյ աստի մահու » :

## 4.

Այս խղեալ կապը դարձեալ յօդել , արտաքին մարդն ներքին մարդոյն հետ դարձեալ հաւասարել եւ համաձայնեցընել , զմարդն բարձրացունել առ Աստուած՝ Քրիստոսի պաշտօնն էր եւ իւր փրկագործութեան գլխաւոր առարկայն : Յառաջ քան թէ Քրիստոսի տնօրինութեանց վերայ խօսելն , տեսնենք մարդն , որ խակզբանէ անտի իւր յանցանաց եւ անկերալ վիճակի գիտակցութիւնն ունեցել է , ինչ միջոցներ է գործածել իւր վիճակն բարւոքելու համար :

Անժխտելի ճշմարտութիւն է որ մինչեւ ցարդ երեւցած ազգաց ոչ մէկը աստուածածանաշութենէ զուրկ է եղած : Ամէն ազգ , ամէն ցեղ մի եւ իցէ եղանակաւ Աստուած պաշտել է , եւ այս պաշտելու գլխաւոր միջոցն՝ աղօրին ու պատարագն է եղած : Պատարագն միշտ անբաժան է աղօթքէն . ուր որ աղօթք կայ անդ եւ պատարագ կայ : Քրիստոսէն յառաջ ասլրած ազգերն գրեթէ առ հասարակ անասուններ կը պատարագ էին առ Աստուած , զորս կը մորթէին եւ կրակով կ'այրէին : Անասնոց արիւնը թափելով չը շատացան . բացառիկ գէպքերում իւրեանց համագոյից մէկը՝ մի մարդ , կը զոհէին առ Աստուած : Այս թնչակս րան էր . ինչո՞ւ համար մարդ անասնոց կամ մարդոյ արիւն կը թափէր եւ կը յուսար այդու հաճելի լինել Աստուծոյն : Եթէ բոլոր եղելութիւնք Աստուծոյ արարածներն են , արդեօք Աստուծոյ կամաց հակառակ չէ՞ր որ մարդ իւր համագոյից մին սպա

նանէր, յԱրարչէն պարգեւեալ կեանքն շիջուցանէր։ Ուրեմն արիւնաշաղախ պատարագի ընդհանուր սովորութիւնն նշանակ է մի շփոթութեան որ տեղի է ունեցել մարդոյս բնութեան մէջ, զոր նա կը ջանայ բարւոքել արիւնալից զոհերով։ Ասա ի՞նչ էր այդ շփոթութիւնն։ Այն մարդն որ մի այսպիսի պատարագ կը մատուցանէ՝ կուզէ խոստովանիլ թէ ինքն մի այնովի մեղաց ներքոյ է որոյ վասն մտհու արժանի է դարձել, մահապարտ է եղել, եւ կ'ուզէ այսու (արիւնաշաղախ պատարագով) իւր մեղաց թողութիւն ընդունել եւ մահուան պատիժէն ճողովրիլ։ Ամէն ազգաց մէջ ամէն ժամանակ զոհոց նշանակութիւնն սա է եղած։ Այս տեսակ պատարագներ ոչ թէ միայն առանձին մեղաց համար կամ առանձին մարդոց կողմէ կը մատուցանուէին, այլ ընդհանուր ազգաց կողմանէ եւ հաստատուն ժամանակ, որով մի ընդհանուր եւ յարաեւ գրութեան կ'ախարիկի։ Ի մի բան այս պատարագն ակնարկ է այն զառածեալ բնութեան զորմէ սուրբն Պօղոս այնքան թալսծագին ձայնիւ կը գանգատէ։ «Ո՞վ ապրեցուցէ զիս 'ի մարմոց տատի մտհու»։ Հին ազգաց մէջ պատարագի գլխաւոր յատկութիւններէն մին էր նորս կատարելութիւնն ու մաքրութիւնն (՚ի նշան անմեղութեան), նաեւ ցանկալի կը համարուէր պատարագելի անասնոյն հանդարատ կանգնելն (իրր թէ անասունը կամու զինքն կը նուիրէ ՚ի փրկութիւն մարդոց)։ Երբ պատարագելին մարդ լինէր հասարակապէս անմեղ մանուկ կամ կրյոս օրիորդ կ'ընտրուէր, եւ պատարագն աւելի ազգու կը համարուէր եթէ մանուկն կամ աղջիկն յօժարութեամբ զինքն նուիրէր։ Կը տեսնենք որ Հրէից ազգն մի եւ նոյն դաշտարներն կը ասձէր, միայն թէ մարդասպանութիւնն խստիւ արգելեալ էր նորանց մէջ, մարդկային բնութեան բաղձանքն Հրէից մէջ մի եւ նոյնն էր որպէս այլոց ազգաց մէջ։ Թէպէտ Հրէայք աւելի անմիջապէս Աստուծոյ կատավարութեան ներքոյ էին, սակայն իւրեանց պատարագներն ու զոհերն ըստ ինքեան ոչինչ արդիւնք ունէին եւ միայն իրեւ տիպ եւ ստուեր թրիստոսի խաչին պատարագի՝ նախապէս կ'ազգէին։

## 5.

Այս ստուերն ու ափան կատարեցաւ յորժամ Քրիստոս  
եղն յաշխարհ եւ

Ելից զօրինարն Մովսիսի  
Զոր խօսեցաւն՝ ի Սինայի.  
Եկեր զԴառն օրինակին  
Եւ ըզբաղարջն ընդ եղեգին.  
Ըզինն ՚ի նորը կիսելով  
Զբսուերն ՚ի լոյս ճշմարտելով.  
Փոխան զառին ինքն զորվ  
Գտուն Աստուծոյ նըւիրելով :

Արդ Քրիստոսի պաշտօնն իբրեւ Փրկիչ աշխարհի լոնչ էր.  
Նա ի՞նչպէս պէտքէր զմեզ ազատէր : Փոքր ինչ յառաջ յիշեցինք որ յԱստուծոյ հաստատեալ համաձայնութիւնն ու ներդաշնակութիւնն ՚ի մէջ հոգւոյ եւ մարմնոյ նոյն իսկ մարդոյն յանցանօքն քակեցաւ , եւ մարդոյս թշուառութեան պատճառն այս անհամաձայնութիւնն է որով նա Աստուծոյ առջեւ գատապարտելի եւ իբրեւ մտհամարտ կը համարուի :  
Տեսանք նաեւ որ մարդ ինքնին կարող չէ Աստուծոյ արդարութիւնն կատարել եւ իւր յանցանօքն քաւել : Ուրեմն Քրիստոսի պաշտօնն էր նախ հոգին մարմնոյն հետ վերստին հաշաւեցնել եւ Աստուծոյ արդարութիւնն կատարելով՝ մեր մեղքերն քաւել : Առաջին պաշտօնը կատարեց մարդանալով , Աստուծ խոնարհելով եւ մարդկային մարմին զգենլով : Այսպէս Քրիստոս եղաւ նոր Ադամ , նոր նախահայր աղջի մարդկան սմենայն կատարելութեամբ :

## 6.

Բայց , թերեւս մէկը հարցնէ , եթէ Քրիստոս մարդացաւ եւ իւր մարդկութիւնն Աստուծութեան հետ հաւասուրեց , մեզ ինչ , քանի որ մեր ներքին հոգեւոր վիճակն մի եւ նոյն է որպէս յառաջ : Քրիստոսի փրկագործութեան պատուղն ՚ի յարութեան յաւուրն յետնում սիստի յերեւան զայ . « այժմ տեսանեմք իբրեւ ընդ հայելի օրինակաւ , այլ յայնժամ դէմ յանդիման » : Բայց որպէս զի յաւուրն յա-

բութեան արժանանամք՝ այդ փրկութեան արդիւնքն վայելել, պարտական ենք որ աստ յայսմ աշխարհի Քրիստոսի զինուորեալ Եկեղեցւոյն մէջ հաստատեալ խորհուրդներին մասնակից լինել: Նախ ինչպէս որ առաջին հին Աղամէն մարմնաւորապէս ժառանգեցինք զառածեալ եւ մեղսառիթ ընութիւն, պարտիմք նաև այժմ հոգեւորապէս նորն Աղամայ ժառանգութիւնը մտնել: Եւ այս որդեգրութեան գլխաւոր պայմանը Մկրտութեան սուրբ խորհուրդն է: Այս խորհրդոյ ընդունելութեամբն կը դառնամք որդիք Քրիստոսի Բաւական չէ որ լոկ Քրիստոսի որդեգիր դառնամք, հարկաւոր է նաև որ Քրիստոսի կատարելութիւնն ստանամք որ մեր հոգին ու մարմինը հաւասարուին եւ համաձայնուին որպէս Քրիստոսինը: Այս եւս մի ուրիշ ահեղ խորհրդոյ միջոցաւ կը կատարուի — այն է Հաղորդութեան սուրբ խորհրդոյ միջացաւ: Հաղորդութեան խորհրդոյ չնորհիւ Քրիստոսի մարմնոյ եւ արեան հաղորդակից կը լինիմք եւ նորա կատարելութիւններն մեզ վերայ կ'առնումք: Մենք չինք կարող Քրիստոսի անձին կատարելութիւնները իւրացունել եթէ նորա ճշմարիտ մարմնոյ եւ արեան հաղորդակից չը լինէինք, եթէ մենք նորա իսկ մարմինը չուտէինք եւ նորա արիւնը չըմպէինք: « Ես եմ հացն կենդանի, որ յերկնից իջեալ: Եթէ ոք ուտիցէ՝ ի հացէ յայսմանէ՝ կեցցէ՝ ի յաւիտեան... Ամէն ամէն ասեմ ձեզ, եթէ ոչ կերիջիք՝ զմարմին Որդւոյ մարդոյ եւ արբջիք զարիւն նորա, ոչ ունիք կեանս յանձինս: Որ ուտէ զմարմին իմ եւ ըմպէ զարիւն իմ, ունի զիեանսն յաւիտենականս, եւ ես յարուցից զնու յաւուրն յետնում. զի մարմին իմ ճըշմարիտ կերակուր է, եւ արիւն իմ ճշմարիտ ըմպելի է: Որ ուտէ զմարմին իմ եւ ըմպէ զարիւն իմ, յիս բնակեացէ, եւ ես՝ ի նմաս: Որ առաքեաց զիս կենդանին Հայր, եւ ես կենդանի եմ վասն Հօր. եւ որ ուտէ զիս՝ եւ նա կեցցէ վասն իմ: Այս է հացն որ յերկնից իջեալ. ոչ որպէս կերան հարքն զմանանայն եւ մեռան. որ ուտէ զհացն զայս՝ կեցցէ յաւիեան » (Յովհ. Զ. 48—59): Ահաւասիկ Քրիստոսի խօսքերն սուրբ Հաղորդութեան վարդապետութեան վերայ: Քրիստոսի մարմինը չը պիտի հին իսրայէլացւոց նման իբրեւ մանա-

նայ ուտենք եւ մեռնինք . այսինքն առանց ոեւիցէ հոգեւոր օգուտ քաղելու նորանից . մանանայն Սուրբ Հաղորդութեան օրինակն ու նշանակն էր . նա իրեւ օրինակ եւ ստուեր առ այս կ'ակնարկէր , բայց այժմ «ստուերն ՚ի լոյս ճշմարտեցաւ» . «զի մարմին իմ ճշմարիտ կերակուր է» : Մարդ՝ իւր կենդանութիւնն կորուսած էր . ՚ի մահ էր դատապարտեալ . արդ Քրիստոսի կենդանարար մարմինը այդ կեանքն կը վերանորոգէ : Միայն այն մարդն որ արժանաւորապէս եւ կատարեալ հաւատով Քրիստոսի մարմինը ուտէ եւ նորա արիւնն ըմայէ՝ «կեցցէ ՚ի յաւիտեան» : Միայն այնպէսն կ'ունենայ «զկեանսն յաւիտենականս . եւ ես յարուցից զնա յաւուրն յետնում» : Քրիստոսի խօսքերն բաւականին պարզ են եւ մեզ հասկանալի , որ առանց ճշմարիտ հաղորդակցութեան մարմար եւ արեան նորա՝ մեր անձն չէր կարող մի այսպիսի յաւիտենական փոփոխութիւն կրել : Ապա ուրեմն Մկրտութիւնն ալայման է որդեգրութեան եւ նոր ծննդեան , եւ Հաղորդութիւն պայման է վերստին նորոգման եւ կենդանութեան : Այս երկու խորհուրդներն Քրիստոս յատկապէս հաստատեց իբրեւ ամէն մարդոյ փրկութեան համար անհրաժեշտ :

## 7.

Փրկագործութեան վերջն այս չէր : Մարդ իւր յանցանօքն Աստուծոյ ոսպառնալիքն իւր վերայ բերեց . նա մահապարտ գտաւ եւ Աստուծոյ յաւիտենական արդարութիւնն կը պահանջէ որ այդ յանցանքն չնշուէր : Մարդ՝ իւր մեղաց պատճառաւ հեռացաւ յԱստուծոյ , արտաքսեցաւ ՚ի դրախտէն փափկութեան . այլ եւս չէր կարող մերձենալ առ Աստուծութեան էթէ մէկ մարդ երեւէր որ մեղաւոր չը լինէր կարելի էր որ նա մերձենար առ Աստուծութեան ազգի մարդկան մեղքն իւր վերայ առնոյր : Այսպիսի ոմն էր Քրիստոս . ճշմարիտ Որդի մարդոյ , ներկայացուցիչ համայն սեռի մարդկան : (Տես Եկեղ. Հայաստք էջ 69 , ծանօթ . 3 ) : Անշուշտ անհասկանալի է այս խստութիւն աստուածային արդարութեան , բայց եւ այնպէս բոլորովին համաձայն մարդոյս բաղձանաց որք ամեն ժամանակ եւ ամէն ազգի մէջ յայտնեցան

որպէս կանխեցաք ասացաք։ Սա էր կատարումն գարուոր տենչանաց մարդկան։ սովաւ մարդն մեռեալ՝ կենդանացաւ եւ բարձրացաւ առ Աստուած։ Եւ արդ Քրիստոս համբարձեալ յերկինս իւր մշտնշենաւոր պատարագն կը մասուցանէ առ Աստուած։ այս պատարագի յիշատակն է զոր մենք կը կատարենք՝ ի յերկրի ըստ իւրում պատուիրանի թէ « յիշատակ իմ առնիցէք մինչեւ եկից ես միւսանդամ»։ Ամէն անգամ որ մենք մեր աղօթից հետ Քրիստոսի պատառական մարմինն ու արիւնն կը նույիրենք առ Աստուած, ինչպէս մեր աղօթքն լսելի կը լինի նոյնպէս եւ մեր պատարագն ընդունելի եւ հաճելի կը լինի։

### ԽՈՐՃՐԴԱԾՈՒԹԻՒՆՔ ԱԻԱԳ ՌԻՐԱՅԹՈՒ

Զոհիդ ժամմ հասաւ. եւ դու հասար թեթալայ սարին գլուխ, Յիսուս, խաչդ ի գետին դիր, ով դու խաչի մշակ, արեւակէզ ճակատիդ քիրան սրբէ, զաշերդ ի վեր առ անս ահա կուգայ անառակ որդին, մարդկութեան թշուառ զաւակ. վեց հազար տարի է երկրիս վերայ կը թափառի, եւ այժմ խսպառ չքաւորեալ անօթի քաղցած կը վերադառնայ հայրենի սունը. զքեզ Գողգոթային գլուխը գտաւ, եւ դու երկինքին մինչեւ Բեթլէհէմի մսուր եւ անտի մինչեւ այսր՝ զայն կորսնէիր եւ ահա գտեր։ Գիրկս արկ, համբուրէ, զի դու երկնից Հօր գորովցն բազուկներն ես. զքեզ երկնքէն մինչեւ յերկիր պարզեց որ գրկես անառակ որդին, յուսիդ վերայ բառնաս մնորեալոշխարը; Տէս, Տէր, կորսուած գրամն եւս ոտքիդ ասկն է, ժանգուած եղծուած բարտովին. կը ճանաչէս արդեօք, այդ է քո ամրական պատկերն ու կնիքը։

Փրկութեան աւուր երլորդ ժամն եհաս. տարածիր, Յիսուս, պարզէ ամենազօր բազուկներդ քառաթեւ սեղանին վերայ, թոյլ տուր, որ զենուն զքեզ, լուռումունջ կաց, բերանդ մի բանար, դու անխօս որոջ մի ես քո կորիչներուն առաջ. ճիշդ այնպէս կաց ինչպէս գուշակեց եսային։

Ով դոք, Մովսիսի անհաւան եւ սամահակ որդիքները, տեսէք, ահաւասիկ կեանք ձեր կախեցաւ զիայտէն։ Դա անապատին մէջ բարձրացած պղնձէ օծ չէ, որ միայն խրայէլի օձահար որդիքները բուժէ. այլ բոլոր բովանդակ հեթանոսները մահաշունչ վիշտափին խայթուածէն պիտի բժշկէ,

եւ առ այս նշան կուտայ մարդարէն. «Եւ բժշկութիւն ի թեւս նորաւ»

Ահա բարձրացար, Տէ՛ր, եւ գու կասէիր թէ երբ բարձրանամ ես, զաշխարհ բոլոր առ իս կը ճգեմ: Կը զարմանամ, Տէ՛ր, այդ անկուր, անհնար հրաշքիդ. չքիտեմ ինչպէ՞ս պիտի ճգես. թեւերդ կապուած են, ոտներդ բեւեռուած եւ սակաւիկ մի եւս դու կը մեռնիս եւ կը մնաս անշարժ, եւ մարդիկ զքեղ ի գերեզման կը տանին, կարծելով թէ դու եւս մեր աշխարհի մեռեալներէն ես: Եւ միթէ հնա՞ր է խաչէդ եւ գերեզմանէդ զաշխարհ առ քեզ ճգել:

Այլ գիտեմ եւ կը հասկնամ, Յիսուս, քո միտք պարզ է եւ խոր, քո ամենահաս, ամենազօր ձեռքդ նոյն խոկ մահուդ մէջ կենդանի եւ զօրաւոր է. եւ գու զմարդիկ առ քեզ սրոյ բռնութեամբ չես ճգեր ինչպէս աշխարհիս տիրապետ աշխարհակաները. այլ անհուն սիրովդ կը ճգես, խաչիդ անձնանուէր գոհովդ կը ճգես, անպարտ արիւնովդ կը ճգես. քաղցըր լըծովդ կը ճգես. այս աշխարհէն՝ կենդանի հաւատացեալները կը ճգես, ի գերեզման կիշնաս՝ հողէն մեռեալները կը ճգես. ի ներքին բանան երթելով կապեալ հոգիները կը ճգես. կոամսութեան տաճարներէն՝ մորրեալ հեթանոսները կը ճգես. եւ կը բերես կարծես եկեղեցւոյդ նորագաւիթը զամէն մի հօտ կազմելով քաջ հովուիդ գաւազանին տակը կը ժողովես:

Ցողէ, ովկ կենաց ազրիւր, ցողէ սուրբ արիւնդ, թողի խաչէդ իշնան թափին մեր նախահօր գագաթան վերայ. զոր մահուն ոստիկան, ոհ, ոտնհարելով գլորեց գերեզմանին գուրը. մարդն անմահ էր, լցու էր, Աստուծոյ անեղծ. ձեռագործն էր. աւանդ անմահն մահացաւ, ու եղծաւ տիրտկան պատկերն:

Խաչելդ իմ Տէ՛ր, մինչ ողջ էիր գու, զարմանագան սքանչելոքդ իսրայէլի աշխարհը լցիր եւ արդ ի մահուդ եւս սքանչելիս կը գործես: Դեռ ի գերեզման չգնացիր, հազարաւոր ամաց մեռեալները գերեզմաններէն յարութիւն կառնեն: Տաճարին վարագոյր վերուստ ի վայր կը ցելու, Հոգին ի տաճարէն կ'երթայ, Ահարօնեան քահանայութիւնը կը գաղրի, մեծ Քահանայապետիդ խաչին վերայ միանգամ մասուցեալ զոհ կը մշաշենաւորէ. եւ զայս ամեն գործելով ցոյց կուտաս ուրեմն, թէ ի մահուդ՝ կենդանի Աստուծած ես եւ քո մահ՝ մեռելց համար անմահութիւն է:

Զվէմդ անարգեցին շինողք, սորա համար ահա Սիօնի լեռան տպառած վշմերը մեծ ճայթումով կը պատառին. ան-

պարտ մահուդ համար քարերն անգամ չհանդուրժելով աղաղակեցին . խուլ եւ համբ Յակովբայ որդիքները համրացան ու չլսեցին : կեղծաւոր ու նախանձաւոր դպիրք եւ փարփսեցիք , որ հին Տաճարին իրեւ շինողք կը համարուէին եւ որ Մովսիսի յաթոռ կը բազմէին , նոքա զքեզ անարգելով անարգեցին . երբէք չիմացան խելակորյոց ոգիները , թէ դու ես միակ հին ու նոր Սիօնին ընտրելագոյն եւ միացուցիչ վէմն անկեան :

Սարեկայ խաչի ծառէն կախուած , ով ճշմարիտ զոհ , քանի՞ անուշահոտ է ծուխտ որ կը ծաւալի եւ կը ծառանայ դէս երկինքը . աշխարհ բովանդակ զնիդ փրկութեան հոսովլցաւ : Եւ ահա քո Հայր Աստուած երկինքէն իներ է Դողդովթային գլուխը , հրեշտակներ ու մարդիկ խաչիդ սանդուղէն ելեւէջ կառնեն , հաշտութեան նշան ուխահին կամար կապեր է մէկ ծայրն յԱստուած , միւսն ի մարդիկ , երկինք եւ երկիրը ի հաշտութիւն կը կապէ : Եւ այսպէս կը լրանայ եւ կաւարտի , Տէ՛ր , փրկաւէտ զնիդ մեծակրաշ խորհուրդ :

ԽՐԻՄԵԱՆ ՀԱՅԻԿ  
(Յիոնսի վերջին տարաք եւ խաչի հառ)

Աւագ շաբաթու յարմար յօդուածոց պատճառաւ չը կարողացանք ձաշոց Աւետարանի բացատրութիւնն զիտեղել այս թուոյն մէջ : Մի եւ նոյն պատճառաւ պատասխանիս ԱՌԹՂԹԱԿԻՑՍ այս անգամ չը հրատարակեցան :

### ԵԿԵՂԵՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ

Հանդիսիս եռամսեայ զիցց է ՚ի Տանկաստան 7 դահենան , րդրատարաւ 10 դահենան , եւ ՀԱՅԸ 20 ՓևրԱՅ , Եւրոպա ,  $2\frac{1}{2}$  Ֆր . Հնդկաստան ,  $1\frac{1}{2}$  Մուլի . Պարսկաստան , 3 Դ.Բ . Մուլսաստան 1 Մուլի :

Վճարումն պէտք է որ միւս կանխիկ լինի:

Նամակ կամ որ եւ իցէ գրուրին պէտք է ուղղել առ Խմբագրուրիւն Եկեղեցի Հայաստանեայց Հանդիսի , Զաքմաքնը , Յակոբեան խան , Պաղտաշեան Տպարան :

Խմբագր  
ԹԱՐՈՍ ԶՈՒՂԱՅԵՑԻ

Կ. ՊՈՂԻՍ  
ՏՊԱԳՐՈՒՔԻՒՆ Գ. ՊԱՂԱՍԼԵԱՆ

Զաքմազմբլար , Յակոբեան խան , Թի . 10, 11, 12, 13

مغارف عمومیه نظارت جلیله سنك رخصنیله طبع أولنشندر